

≡ Պ Ր Ա Կ Ա Ս Ե Վ Ք ≡

Ն Ո Ր Ե Ր Գ Ե Ր

Վ Ի Կ Տ Ո Ր Ի Ա Ա Դ Ա Ն Ո Ւ Թ Ի



Ո Ւ Ր Ո Ջ Ա Խ Ո Ւ Թ Ե Ա Ն Ե Ր Ք

Ո՞վ եղայրներ, ուրախութիւնը երգենք,
Ուրախութիւն, անդին ամէն կեղաներէ
Զայն կը տեսէ ամէն տեղ, այն չոր կարծուած
Ասոր տեսէք, լուսեղ գոհար մը կայ ծայրն:

Հայ աղայցէք. հնան այն սառին, այն զաղանցիկ
Սպառախուղին ետեւէն՝ պինդ, անյոդողող
Կ'երթայ արհեն յաղթոզաքար: կը վառէ
Անըշանքի մը լոյսն հոգին ասոտկալից:

Հնան գարբինին ափին մէջն է, որ կը զգայ
Իր ոյժը տեղը. կայերու խորձին մէջ՝
Որ կը փըրթի երկաթէն. կուռ կըսանէն
Ենծուած սալին կըշութեան մէջն է հրօր:

Քերթողին հետն է, եթէ թեւը տաղին
Փայլատապէկ. եթէ պատկեր չնորնէ տմէյն
Ըսփինքոն՝ արտէսան. ան խուսափուկ տիեզերքն
Աւրուներու՝ սեղմ տողերով կը պըրկէ:

Զայն մի՛ ֆինտոէք միայն յալթող գունդերուն,
Կամ անտարին մէջ ծալ ի ծալ գրօնիքու,
Կամ այն բարձունքն ուր կը հասնի գենապանծ
Թթուիչքով Փառին, եղայրներ, մի՛ փընտոէք
(զայն):

Համեստ՝ զազոնի կորներու, լուռ ցաւոց մէջ
Խնչպէս ծաղիկ մ'աւերակաց գերբուկին՝
Կը բողոքչէ և կը ծընի ան մեր մէջ
Աւելի քաղցր ու ճըշմարիտ ու քուն մերն:

Ան կը ժըպտի երբ վեհ խօսքով կը ձաղկինք
Մշնկ զոռողներն. երբ անուշ խօսք մը կ'ուղենք
Խոհարներուն. մեզ կը վառէ, սիրտ կու տայ
Թէեւ ըլլանք կէտ անիրաւ սլաքներու:

Եւ աւելի կը փայլակէ ոչ վրէժի
Վայրաց աշքին, այլ անուշակ բիբին մէջ
Մարդուն՝ որ հեւ ի հեւ օրուան կը սպասէ
Որ կարենայ պատուասնէ, և կ'ներէ:

Վ Ե Ց Ա Գ Ն Ե Լ Ո Յ Ց Գ Ա Ր Ո Ւ Խ Ն Է

- «Թաշկինակնէ՞ր են պարապ
Զոր կը բերէ մեղմիկ սիւրն
Արեւմրտեան, շոպուած այն
Գերեզմանէն»: Եղկելի՛,

Քեզ կը խարին քու յորնած
Ու ճայրուած աշուրներդ:
Կապոյս երկնի մէջ՝ ճերմակ
Ամպիկներու ծուէններ են:

- «Ո՞ր վիշտն երբեք բովինց զուրս
Աղեկէզ ողբ մ'աւելի՛
Դառն ու յամառ ու տըրուր
Քան այն՝ զոր ես կը կըրեմ»:

Հոս ոչ ոք չի վըշտագնիր:
Ալուներու մայիսներ են
Որ արեւուն տակ ազատ
Բլուրներն ի վար կը հոսին:

- «Հոն զոյգ ցնորբներ կը տեսնեմ
Ծիրած ծընզած ծերերու,
Ցըցած իրնեն ձիւնաթոյր
Ճերքն ու մազերն հովերուն»:

Ցաւէրժօրէն դալկահար
Երազ մը քեզ կը տիրէ:
Զե՞ս տեսներ. այն «ծերուկներն»
Նըշնիներ են ծաղկած:

ԱՐԴԱՍԱԿԱՆ ԴԻՒՀԻ ԲԱՍԻՔՆԵՐ

Ժամանակէն գրմնէօրէն ջարդուած
Նըսեմ ժայռեր՝ շուրջը մնուած ջրերուն
Կարակումին՝ զիշերին մէջ կը դիտեն
Ելքն հրաշալի լուսացընցուր լապտերին,

Որ պիտ' թեւէ քիչ ատենէն լերանց վրայ:
Որ կը նային՝ զգալով շօշափը անոր,
Որ պիտ' ահեղ սեպէրն ընէ խարոյկնե՞ր
Սուրբ, ճահիճները ջինջ աշքեր արծաթէ:

ԱՌԱՋՆԱՅԻՆ ՓՈՒԹՈՒՄԻՒՆ

Հովք կ'անցնի մըրըրկոտ
Թեւով մը շեշտ՝ գորչորակ
Կանաչին վրայ՝ ուր հոգեվարք է ճշպուռն,
Եւ խոր թօմբիրն ամառուան
Կը բըզգակէ կը ցըրուէ
Թուփն ու տունկերը գիրեւար խառնիխուռն,
Խնչվէն ժանու ձեռքին՝ որ կը ցընցէ զլուխ մ'ոսոխն,
Իր եղունգները մագերուն մէջ մըխած:

ՆԱԽԱԼԻ - ԲԻՒՏԻԿԻՐԱԴՐՈՒԱ

Որ հասարակ է,
Կը փայլակէ ծովն.
Բլուրներուն՝ դաշտին
Վրայ միօրինակ
Տաղուկ. շնիկ ասուդին
Կայծակներուն տակ
Կ'նընջէ նաբոլի:
Գիշերին կէսն է.
Ջինջ ծովախորշին,
Ափերուն վըրայ,
Տունկերուն մէջտեն
Արծաթ կ'անձրեէ:
Լուսինն է լըման.
Նաբոլի կ'երգէ:

ՄԱՅՐՈՎԱՆ ՖԱՅՆԵՐ

Եթէ անցնիմ ես աշխարհի անտառէն
Սին երազի մը մէջ սուզուած, եւ բստէպ
Բիբըն անտեսէ մորենիները նենգժոտ,
Մայրիկ, դուն ես, որ ելլելով հեռաւոր
Գիբեզմանէն՝ կը մըրմընչես ինձ. «Ասյէ»:

Եթէ ծարաւ մոռացօնքի և յօժար
Թունոր պտուղներ քաղելու ես չըհարցնեմ
Թէ Թոյնը քին թէ արդեօք մահ կը բաշխէ,
Մայրիկ, դուն ես, որ ինձ խրստիւ՝ հրամայնդ
Զայնով խըրատ կու տաս կ'ըսես թէ՝ «Մոտածէ»:

Եթէ չեպերն ի վեր ըզգամ ես յանկարծ
Ինքինքս անզօր եւ ոգեսպառ, եւ իմ յոյսն,
Ցոյսս յետին, յետին նեցուկըս կորի,
Մայրիկ, գուկի՞նդ է այն բարբառն անձկալից,
Որ կ'ըսէ իմ յոգնած հոգւոյս. «Ազօթէ»:

ԱՄՅՐԿԵՊԱՆՆԵՐ

«Իսպապուրիւն կը վետակիմ...»

Ըսէք, ըսէք ինծի, մէր է.
Ի՞նչպէս կըրնամ զըրնել զանի.
Ո՞րչափ ատեն պէտք է նէրա
Նըրնած լեռները հասնելու,
Աղբերակներն՝ ուր կը ցըպտի,
Անտառակներն՝ ուր կ'երազէ:

Ըսէք ինծի, շատ կ'արտորամ,
Կ'ուզիմ գիշեր շեղած հասնիլ.
Կան այն ճամբուն վըրան օձեր,
Գարեր, ստեղներ, եւ չեմ վախնար
Սուր խիճներէ, վախ չունիմ ես
Ընծրւղներէ եւ օձերէ:

Ըսէք ինձ. հոն է, գուք ինչո՞ւ
Զիս տանելու կը դանդաղիք.
Եւ խընդրածս այնքան քիչ բան է.
Չատ տարիներ են որ կ'երթամ,
Չատ տարիներ՝ որ կը վըրտուեմ,
Չատ տարիներ՝ որ կը կանչեմ:

Իմ ով ըլլա՞լս կը հարցընէք.
Ի՞նչ փոյթէ ձեր. պանդըխտուէք
Մ' եմ, որ գուցէ քիչ ատենէն
Կը հասնի իր նըպատակին:
Մուրողուէի մը՝ շատ աղքատ
Եւ շատ յոգնած ու ոգեսպառ:

Թարգմ. Հ. Ա. Ղազինեան

